

ստութեանց հօրը ջանքն է դարձեալ  
ձգել զմարդկութիւնը այն լծին տակ  
ուսկից որ ՚Քրիստոս ազատեց . և հե-  
տեաբար՝ որ մը չէ նէ օր մը նորոգել  
դարձեալ բազմաստուածութեան ահա-  
ւոր տեսարանները ամենայն գարշու-  
թեամբքն հանդերձ . բայց ՚Քրիստոսի  
զօրութիւնը պիտի զինքը խայտառակէ  
իր արբանեակներուն հետ մէկ տեղ :  
՚Այս ստոյգ է որ այսպիսի հաղորդա-  
կցութեանց ետևէ իյնողներուն շատերը  
անձնասպանութեամբ ու խենդենալով  
կեանքերնին լմբնցուցին . այնպէս որ  
՚Մերիիկայի ինքզինքն սպաննողներուն  
ու խենդեցողներուն վեցին մէկը աս  
դասէն սկսաւ ելլել : ՚Անը այն աստի-  
ճանի հասաւ որ ողջամիտ լրագիրները  
հասարակաց բարւոյն համար սկսան ա-  
ռաջարկել տէրութե՝ որ այս վնասակար  
տեսարաններէն զժողովուրդը հեռա-  
ցընելու հրամայէ, որ օրն՚ի բուն խուռան  
կը վազէին, բաներնին գործքերնին ե-  
րեսի վրայ թողած . այս բանիս թէ հա-  
սարակաց և թէ առանձնականաց վրայ  
ազդած բարյական վնասաբեր հետե-  
ւանքները մեծ զգուշութեան պէտք է  
ստիպէն զտէրութիւնը :

՚Այսպիսի բողոք մը նորադանդից  
բերնէն լսելէն ետև, չեմ գիտեր ալ  
ինչ տարակոյս կրնայ մնալ ՚Հկեղեցւոյ  
խստութեանը արդար ըլլալուն վրայ,  
որով որ կը դատէ այսպիսի ու ասոր նը-  
ման կերպերով անտես աշխարհքին հետ  
հաղորդակցութիւն ընողները : ՚Ուրբ  
՚Հկեղեցւոյ ջանքն է ազատելընկերու-  
թիւնը կորատական գլորմունքներէն՝  
առ որ ուղղուած են ստութեան ՚Ոգւսն  
գիտմունքը՝ ոխութեամբ ջանալով որ ա-  
պագայից վրայ ծանօթութիւն տալու  
խայծերով՝ իրեն ծառայեցընէ ընդու-  
նայնասէր մարդիկը : ՚՚՚, քանի իրա-  
ւամբք մենք ալ այսօրուան օրս կրնանք  
Հոգերգողին տիսուր յանդիմանութիւ-  
նը կրկնել այդպիսի մոլորութիւն սիրող  
ներուն, թէ՝ Որդիւ մարդկան մինչեւ յնք  
էտ խստասէրած . ընդէ՞ր սիրէտ զնանքունիւն,  
և խնդրէտ զստունիւն :

## Վ. Տ. Ա. Տ. Թ. Ի. Ի. Ն.

Անգլիայ արդի ուսումնական վիճակը :

՚Ազգմավիպիս անցեալ տարուան  
թերթերուն մէջ եօթը հատուածով  
խոսած ենք ՚Նոգիոյ քաղաքական և  
մատորական հրաշալի մեծութեանը  
վրայ . իսկ մատենագրական մեծութեա-  
նը վրայօք խօսելու ատեննիս խոստացեր  
էինք այժմեան ուսումնական վիճակին  
վրայ ալ քանի մը համառօտ տեղեկու-  
թիւններ տալու, որն որյօժարութեամբ  
կը կատարենք դրուած հատուածներուն  
ամբողջութեանը համար :

՚Նոգիոյ գեղեցիկ գպրութեանց կող  
մանէ իր ոսկեդարուն հետ բաղդա-  
տելով, ինչպէս նաև ՚Հրոպական մէկ  
երկու գլխաւոր ազգաց այժմեան մա-  
տենագրական վիճակին հետ ՚ի կշռ  
դնելով, ետ մնացած է և երկրորդ կար-  
գի է իրենց մատենագրութիւնը . և  
զուգակցուելով ՚Կաղղիացւոց, ՚Կերմա-  
նացւոց և ՚Խտալացւոց հետ՝ ՚Նթենա-  
սայ տաճարին մէջ չորրորդ գահը բազ-  
մած կը տեսնենք ՚Նոգիացւոց Ճարտա-  
սանական, բանաստեղծական, պատ-  
մական և փիլիսոփայական ոգին . իսկ  
ուսումնականութեան մէջ, ինչպէս է  
մեքենականութիւնը և մեքենական ար-  
հետաները, աստեղաբաշխութիւն, նաւ-  
ուղղութիւն, բնալուծութիւն և բնա-  
բանութիւն, և այն, այս բաներուս մէջ  
խիստ յառաջագեմ են, մանաւանդ մե-  
քենականութեան և մեքենագործու-  
թեան մէջ, որոնց ազգ մը չհաւասա-  
րիր . և գեռ ազգ մը չէ եղած որ ՚Նոգ-  
իական Ճակատները այս պսակներէս  
մերկացընէ կամիրեն ըռնաբարէ :

՚Ենդանի բանաստեղծներուն մէջ  
անուանի են ՚Դեննիսըն՝, և ՚Պրառ-  
նին՝ . առջինին եղերեգութիւններն և  
՚Խխանուհի քերթուածը համբաւաւոր  
են, ու երկրորդին ՚Ծննդեան Ճրագալու-  
ցի՝ և ՚Օատկի բանաստեղծութիւննե-

բը . մեծ անուն ունինաւ Պէյլի ' իր լ' շխարհ Նրեցտակաց ըսուած քերթութեամբը : — Ա իպասաններու մէջ անուն ունին Տիքընս՝ և Ծէքըրի<sup>3</sup> . Տիքէնար անմահացուցիր անունը Դաւիթ Վ. որբէրֆիլտի Ա իպասաննական արկածովը , ու երկրորդը զարդարուն ու ձոխացուցած պատմութեամբը : — Ուատրերգութիւնը բոլորովին ետև մնացած է ու կիսամեռ կրնայ ըսուիլ . կենդանական զգացման նշան մը կու տան Ա էրսդընի<sup>4</sup> երկու ողբերգութիւնները , որոնք են Փիլիպպոս Դաղղիոյ և Ա արիամ-Հը-Ա էրանի ըսուածները . դարձեալ Պ . Հորնի<sup>5</sup> մէկ ողբերգութիւնը , որ հին ողբերգութիւն մին էր որ նորէն շինեց . գեղեցիկ է դարձեալ Հենրիկոս Դայլըրի<sup>6</sup> Ա յրի Կոյս ըսուած նոխազերգութիւնը . ատոնցմէ զատ ուրիշ յիշատակի արժանի թատրերգակ չկայ , և անոնց ալ գրուածքներուն մէջ միայն գովութեան արժանիները վերը յիշատակուածներն են : — Դանապարհորդութիւն գրելու մատենագրութիւնը անհամեմատ աւելիծաղկած է . այս կողմանէ շատ անուն ունի Պ . Լորտըն Դարմմինկի<sup>7</sup> Հինգ տարի որորդութիւններին ' ի հարաւային Ա դրիէկ անուանաւածը . խիստ շատ ճանապարհորդաց նիւթ եղած է Դալիֆունիոյ , Ա րեելքի , Ա աճառաց և Խոտլիոյ ստորագրութիւնները . և այս բանս զարմանք չէ . վասն զի աշխարհքիս վրայ չկայ ազգ որ Ա նգղիացւոց պէս գունդագունդ ճամբորդութիւններ ընէ՝ աշխարհքիս ամէն կողմը :

Ա յս ճանապարհորդութեանց մէջ առաջին աստիճանի հետաքննութեան արժանի են այս ետևի դրածնիս . Պարոն Տիքըն<sup>8</sup> տեղակալ հազարապետին Ա թ ըսուած վայրենեաց նկարագրութիւնը . Տիգրիսի և Խփրատի նկարագրական քննաբանութիւնը որն

որ Զէսնի<sup>9</sup> , հազարապետի տեղակալը գրած է տէրութեան յանձնարարութեամբը . խել մը ուսումնական ճանապարհորդութիւններ բեեռի կամ Ա մերիկայի անծանօթ աշխարհներու , որոնց մէջ նշանաւոր է Բրէնս Ա լպերդ նաւուն ճանապարհորդութիւնը . Ա յլան կղզւոյն ստորագրութիւն մը , որ հետաքննական է՝ մասնաւորապէս նոյն կղզւոյն վայրենեաց քրիստոնէութեան պատմութեանը համար :

Ա յնպէս շատ մեծ արդիւնք ունի անգղիական մատենագրութիւնը հնագիտական օգտակար և բազմաշահ գրուածքներու մէջ . այս տեսակ գրութեանց մէջ խիստ համբաւաւոր է Պ . Լիոդի<sup>10</sup> պատմութիւնը և մասնաւորապէս Ա իւր<sup>11</sup> հազարապետին Հունաց մատենագրութեան և լեզուին վրայի գրածը , որ այս մասիս մէջ և ոչ Գերմանացւոց գրուածք մը կրնայ հաւասարիլ . խիստ շատ հմտալից հնագիտական գրքեր ելան Խփրատոսի , Ա ինուէի և Ա էրսւեպոլեայ հնութեանց վըրայ . իսկ այս վերջի քանի մը տարիներս բազմահատոր գրքեր ելան Ա նգղիոյ հինքաղաքներուն ու պատմութեանը վերաբերեալ : Ա նգղիական Հընդկային մատենագրութիւնն ալ շատ յառաջադիմութիւններ ըրաւ այս տեսակ նիւթերուն մէջ . և նշանաւոր են Պ . Ա կիլըրնին<sup>12</sup> հաւաքած նոյն կողմի ժողովրդեան երգերուն հրատարակումը՝ անգղիարէն թարգմանած : Պատմութիւնը և փիլիսոփայութիւնը մեծ փայլ մը չունեցան այս դարուս մէջ . բայց գըլ խաւոր յիշատակի արժանի գրուածքները ասոնք են : Պ . Ա էրիվէյլի<sup>13</sup> Հոռովմայեցւոց կայսերաց պատմութիւնը , երկու հատոր : Ա զգաց կամ ընդհանուր սլատմութիւններէ աւելի այս դարուս մէջ գրուած են կենցաղագրութիւններ , յիշատակարաններ և ժամանակագրութիւններ . օրինակի համար :

1 Անգլ . Bailey. 6 Անգլ . Taylor.

2 Անգլ . Dickens. 7 Անգլ . Gordon Cum-

3 Անգլ . Thackeray. ming.

4 Անգլ . Marston. 8 Անգլ . Dixon.

5 Անգլ . Horne.

1 Անգլ . Chesney. 4 Անգլ . Wilson.

2 Անգլ . Grote. 5 Անգլ . Merivale.

3 Անգլ . Mure.

Ապանիոյ թագուհիներուն վարքերը .  
որոնք որ Գևորգ Լամիդա՝ անոնով  
մէկը գրած է . Կարողոս Ե՞ն և իրեն  
դեսպանաց թղթակցութիւնները , Պ .  
Պրատֆըրտէն գրած . Խնարէվ ՈՒ-  
շէլի , որն որ Պետքն Խնդզիոյ գես-  
պանն էր , թղթերը՝ սկսեալ 1756էն  
մինչև 1771 . գարձեալ Հռոբերգոս  
Խըդզընի թղթերը , որ Ա Եննա գես-  
պան եղած է 1694էն մինչև 98ը : Իսկ  
ժամանակագրական գրուածքներ խիստ  
շատ հրատարակուած են՝ թէ առանձին  
մարդիկներէ և թէ ուսումնական ըն-  
կերութիւններու խնամքովը :

Փիլիսոփայական գրուածքներու կող-  
մանէ խիստ ցամաք եղած է . և բաց ՚ի  
հոգեբանական քանի մը գրուածքնե-  
րէն ուրիշ նշանական գրուածք մը ելած  
չէ . Շանական աղանդն և կամ Շանա-  
զեղծութիւնը՝ որ անցեալ գարուն խան-  
գարիչ մոլութիւնն է , շատ գործունեայ  
եղաւ , և խիստ շատ տեսակ գրուածքներ  
դուրս ելան , որոնք կը ջանան կրօնքն ու  
հաւատքը մարդկային մոքի ըմբռնելի  
պատճառներով ցուցընելու . այս գը-  
րուածքներուս մէջ ամենէն աւելի կորս  
տական Կարողոս ՈՒկրին գրուածքն է :

Դարտասանութիւնը աւելի խորհըր-  
դարաններու և հրապարակական դա-  
տերու միջոցով վառ պահուած է քան  
թէ ուրիշ Ճիւղերուն մէջ . անոր հա-  
մար աս կողմանէ յիշատակելու մասնա-  
ւոր հեղինակ մը չունինք :

Խնդզիացւոց արդի մատենադրու-  
թեան վրայ այս համառուս տեղեկու-  
թիւնս տալէն վերջը՝ կ'անցնինք քիչ  
մ'ալ խօսելու Խըագրաց վրայ , որ ինչ-  
պէս յայտնի է այս գարուս ամենէն յա-  
ռաջացեալ գրականութիւնն է , ու հա-  
զարաւոր գրիչներ ամէն ազգի մէջ այս  
բանիս ընծայուած են և շահու միջոց  
մը գարձած է : Խնդզիա լրագրաց յա-  
ճախութեամբը , իրենց ազտախօսու-  
թեամբն և տէրութեան վերաբերեալ  
խնդիրներու մէջ համարձակ և անար-

գել խօսելովնին՝ քան զամէն տէրու-  
թիւն ազատական կը սեպուի . տէրու-  
թեանց վերաբերեալ խնդիր մը չըլլար՝  
որ անգղիական լրագիրները ամիսնե-  
րով իրենց կարծիքը չըուրցեն , իրարու-  
հետ չվիճեն , իբրև թէ իրենց խօսե-  
լովը ամէն բան կատարուէր , ու նաև  
ըստ հարկին թէ իրենց՝ թէ օսար տէ-  
րութեանց վրայ խստութեամբ ու նա-  
խատանօք չխօսին , որոնց գէմ տէրու-  
թիւնը ձայն մը չհաներ : Խնդզիա հա-  
սարակաց կարծիքը բացատրելու միջոց  
մըն են լրագիրները , և անոր համար  
շաբթուան մը մէջ մարդ կրնայ իմանալ  
առ հասարակ ազգին կարծիքը այս կամ  
այն իմնդրոյն մէջ :

Խնդզիա լրագրաց սկզբնաւորութիւ-  
նը 1611էն կամ 1613էն եղած է . Ա Ե-  
նետիկէն ու Խնդզիայէն վաթսուն  
տարիի չափ վերջը , ուր որ առաջին լր-  
ագիրները հրատարակուեցան : Ինց  
ինչուան 1665 հրատարակուած օրա-  
գիրները խեղճ և աննշան բաներ էին ,  
և միայն նշանաւոր լուրերը ժողովը-  
դեան հաղորդելու միջոց մը կը սեպուէր .  
իսկ 1665էն առաջին կամոնաւորեալ ու  
բարեկարգ լրագիրն ՚ի լոյս ելաւ ( )ք-  
ֆըրափի մէջ՝ Խոյեմբերի 7էն , պն որ  
հիմա Լ ոնտոնի լրագիր կը կոչուի :  
Խրկորդ լրագիրը հրատարակուեցաւ  
1709էն Խոյեմնդակ՝ Խրեկորնեան ա-  
նունով շաբթամբը իրեք անգամ . նյոն  
տարին հրատարակուեցաւ Յ ատախօս  
անունով լրագիրը : Խյապէս ահա քիչ  
տարուան մէջ լրագիրներուն թիւը շատ-  
ցաւ , և ժողովրդեան մէջ ընդունելու-  
թիւն գտնելով՝ սկսան համարձակախօ-  
սութիւննին աւելցընել , անանկ որ տէ-  
րութիւնը սկսաւ վախնալ , ինչպէս կը  
տեսնուի Խնդզիա թագուհուցիւն առ ժողո-  
վարանը գրածէն , ուր կ'ըսէ . “ Ո՞յն  
խոռովարար գրուածքները , որ ամէն վը-  
նասակար լուրեր կը հրատարակեն ” .  
և քիչ մը ատենէն լրագրաց վրայ մէկ  
ու կէս բէնիի տուրք հաստատելով , բո-  
լորովին խափանուեցաւ անոնց հրատա-

<sup>1</sup> Անդղ . Anita.

<sup>3</sup> Անդղ . Sutton.

<sup>2</sup> Անդղ . Bradford.

<sup>4</sup> Գլ . Rationalisme.

<sup>1</sup> Անդղ . Evening Post. <sup>2</sup> Անդղ . Tattler.

րակումը , թէպէտ և երկար չտեղ լռու թիւննին , և առջնէն աւելի առատու թէամբ . բայց որպէս զի տէրութէան օրինաց դէմյանցաւոր զգտնուին՝ քաղաքական բաներու վրայ խօսելով , անոր համար նշանակութիւն չունեցող և անտարբեր բաներու վրայ կը խօսէին . անոր համար լրագիր մը սկսաւ աստուածաշունչը հրատարակել տուն առ տուն , և Դանդոց գրքէն սկսելով հասաւ ինչուան Այլոց տասներորդ գլուխը :

Բայց մեծապէս կը հիանայ մէկը՝ թէ որ լրագրաց այս օրուանս ունեցած ազատութիւնն ու բազմաթուութիւնը բաղդատէ անցեալ զարուն մէջ եղածին . այս վերջի տարիներուն հաշուին նայելով՝ 570 օրագիր և լրագիր կը հրատարակուի ամէն օր գրեթէ՝ Խնդղիոյ մէջ , որոնք միքան զմի աւելի կատարեալ են և այս օրուան օրս աշխարհքիս ամենէն դժուարին իննդիրներու վրայ կը խօսին ու կը վիճեն , որոնց մէջը կը գտնուին շատ մեծարելի հանձարներ ալ . որ և իցէ դատաստան կամ հասարակաց օգուտ բերող նիւթ կամ ինդիր մը և կամ կողմնակցութիւն մը իրեն պաշտպանն ու ջատագովը ունի . բոլոր Խնդղիա իբրև տուն մըն է . ինչ որ իրենց աշխարհքին մէջ կը հանդիպի , ամէն տեղ շուտ մը կը տարածուի , լրագրաց թղթակիցներուն միջոցովը , որովհետև Խնդղիոյ ու Այրոպայի գլխաւոր քաղաքներուն մէջ իւրաքանչիւր լրագիր ունի իր թըդ թակիցը :

( ՊԻՏԻ ՀԱՐՈՒՏՎԱՌԻ )

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Զերմուրին : (Երես 204)

Ովէպէտ և Առոմֆորտի աս կարծեացը թէ տաքութիւնը հեղանիւթներէ չկրնար թափանցել քանի մը դիմադրութիւն կրնայ ըլլալ , բայց տարակոյս չկայ թէ շատ ստոյգ է իրեն ան

քննութիւնը՝ թէ հեղանիւթներուն մասնըկանց շարժմունքովը տաքութիւնը հեղանիւթներու մէջ կը ծաւալի . Եւ ասով դիւրաւ կը հասկրնամք՝ թէ Օվիցերիի լծերուն յատակը , որ Խլպեան լերանց ձիւներուն առուներէն կը ձեանան , ինչո՞ւ երեսէն շատ աւելի ցուրտ է : Ա ասն զի այս առուներուն ջրին տաքութեան աստիճանը աւելի պակաս ըլլալով , և այն պատճառաւ լրձերուն ջրէն աւելի խիտ ըլլալով առուներուն ջուրը՝ լծերուն յատակը կ'իջնէ . և լծին երեսի տաքութեան աստիճանը յատակին ազդեցութիւն չկրնալով ընել՝ յատակին ջուրը աւելի ցուրտ կը մնայ : Խլեաց շարժմամբը երեսին տաքութիւնը քիչ մը խոր կրնայ հաղորդուիլ , բայց միայն ինչ խորութեամբ որ ալիքները կը շարժին . անկէց աւելի խորութեան վրայ ազդեցութիւն չկրնար ընել :

Հիմա ենթաղրենք որ մլթնոլորտը լծէն աւելի ցուրտ ըլլայ , ինչ երեսի կրնայ ըլլալ : Քայտնի է որ ջրին երեսը աւելի ցուրտ ըլլալով , որով և աւելի խիտ , պէտք է որ տակը իջնէ , ան պատճառաւ որ աւելի տաք որ ըլլայ՝ չկրնար իջնել : Խւստի լիձ մը կամ ու իցէ ջուրի շեղջ մը չկրնար սառիլ՝ մինչեւ որ ամենայն մասնըկունքը որով որ ան ջուրը կը բաղկանայ երեսը ելլեն , որպէս զի իրենց ջերմածինը մլթնոլորտին հաղորդէն , որ աւելի ցուրտ է . և անկէց կը հետեւի որ ջուրը որչափ խոր ըլլայ , այնչափ աւելի ժամանակ պէտք է որ սառի : Բայց թէ որ բոլոր ջրին ցրտութեան աստիճանը սառի աստիճան հասած է նէ , ինչո՞ւ միայն ջրին երեսը կը սառի : Խայ հարցմանս պատասխան տալու համար քիչ մը միայն մտադրութիւն բաւական է :

Կրաւ բոլոր ջրին տաքութեան աստիճանը պակսած է , բայց մինչեւ սառի աստիճան հասած չէ : Քայտնի է թէ տաքութեանը պակսութեամբ՝ հեղանիւթեղեր են , հաստատուն մարմին եղեր են՝ միշտ կը բաշուին կը պատիկնան . իսկ ջուրը Ամէոմիւրի ջերմաչափին զրոյ-